

Ս. ՀԻՊՊՈԼԻՏՈՒՄ

ԵԿ ԻՒԹ ԳՐԱՒԾՆԵՐ ՀԱՅ ՄԱՏԵՎԱԿՐՈՒԹԵԱՆ Մէջ

*** ***

Ա Զ ո բ (յուսանիք) նոր պիտի իմանայթէ Պեղյնու զիտութեանց ճեմարանին խաստափրութեան և պատմութեան բաժինն կազմած էր 1891ին յանձնաժողով մը, որոն անդամէ լին Diels, Dillmann, von Gebhardt, Harnack, Loofs և Mommsen պարոնայթ, առաջին երեք դարուց քրիստոնեալ յոյն մասնագրաց գրոթերուն քննական տպագրութիւն մը պատրաստելու համար։ Եսասապատաստական աշխատութիւնը այնպիսի մեծ ջանքով զուի տարուցան որ 1897ին լցու տեսաւ հաւաքածյին առաջին հասորը!։ Այս հաւաքածյոյս պիտի ըլլայ, կ'ըսեն, յիսուն հատոր, և կը խոստանան լոցնել ամբողջ զրեթէ քան տարուան մէջ։ որը պիտի բովանդակեն քրիստոնեայ յոյն հեղինակութեանց եղած ամէն բնագիրները «մինչեւ կոստանդիիանոսի ժամանակը»։ ի բաց առեալ նոր կտակարանը՝ պիտի բռվանդակեն եւս նոր կտակարանի և առաջին երեք զարերու մէջ զբականութեան անվաւերքը, ինչպէս քրիստոնեայ աւանդութեան մէջ մտած երբայական յոյն բնագիրը, որպիսիք են յայտնութիւնը և սիրիլլայք։

Ա յ ս առաջին հատորոյս առաջին մասը, որ ընծայուած է սուրբ Հիպակութեայ, կը պարսնակէ Դանիէլի մեկնութիւնը և Երգ Երգոցի մեկնութեան պատափկներ։ հատարակողն է Bonwetsch, աստուածաբանութեան ուսուցիչ կեօթթինկէնի համալսարանին մէջ։ — Դանիէլի մեկնութիւնը, որոն մինչեւ յարդ յոյն կամ ասորի (հայերէն եւս) պատափկներն միայն կային, այս վերջին տարիներուն մէջ զանուած է զրեթէ ամբողջութեամբ՝ յունաքնը, գարձեալ ամբողջ սլաւ թարգմանութեամբ մը։ Արդ սոյն սպագրութիւնը հախէլին հրատարակուամ մ'է այս մեկնութեանս, որոն համար Բար-

denhewer իրաւամի ըսաւ՝ թէ Քրիստոնեայ եկեղեցւ մեր ունեցած մեկնողական զրոց մէջ ամենէն հին է, թերեւս առիթ ունենանք ըսկու՝ թէ արգեօր այս մեկնութիւնը չէ ունեցած աղբիւրներ՝ որք թէ Որոգինեայ և թէ իրեն հասարակաց եղած ըլլան որովհետեւ զարմանալի է որ մեր երկու տառջին մեկնչը, — Հիպակուտոս և Որոգինէս, — այնշափ ստէս՝ նոյն անցից մի և նոյն մեկնութիւնը տան։ Ըսկեց միայն թէ այժմեան հրատարակուածը այնպիսի բնագիր մ'է, որը հարկ է ցննութեամբ կարգաւ։ Օրինակ իմն, եթէ ընթերցողն թ. 23, էջ 242 անցըը՝ յորում կը նկարագրէ Յիսուսի ձննդեան և մահուան թուականը, իր Հիպակուտան վաւերական գրութիւն մ'ընդունի, ի հուոց եղած ինանդարան մը զոհ պիտի ըլլայ։ — Երգ Երգոցի մեկնութիւնն, համառու կտոր մը միայն կը զանուի բնագրէն և այլ պատափիկներ վլաւերէն (հայերէն և ասորերէն եւս)։ Bonwetsch և Bardenhewer այս սպաւերէն պատափիկները վաւեր կը համարին, սակայն հարկ է դիմանալ թէ սոճ շատ աւելի պարզ և անձիշտ է քան Դանիէլի մեկնութեանը։ Գալով Երգ Երգոցի հայերէն երկար հատուածին, վաւերական չէ Bonwetschի կարծիքով։ բայց ցաւոլի է որ յայտնապէս չէ ապացուցուած։ հսու ալ զարձեալ ընթերցողը սիալը պիտի չկարենայ զանազանի ճշմարտէն։

Հատորին երկրորդ մասը կը պարունակէ, ինչպէս որ այսաջող կերպով զրուած վերնագիր մը կը յայտնէ, «Հիպակութեայ ճառական և մեկնողական փոքրիկ զրուածները»։ հրատարակողն է Achelis, փոխուսուցիչ աստուածաբանութեան կէօմթինկէնի համալսարանին մէջ։ իւր աշխատակցէն այս աւելի արդինցն ունի՛ որ որոշակի կրնայ զանազանի անվաւերը վաւերէն!։ Այս համառու ծանօթութիւնս տալէն գերջնոր հրատարակութեանս վրայ, տեսնենք թէ ով է Հիպակուտոս, և որոնք են իւր զրութիւնը։

* *

Հիպակուտոս անոնը հիներուն մէջ շատ

երեւելի անձանց սեփական է, որոց ստէպ բաց ի անձնաւորութենէն, վարքին ալ իրարու հետ կը շփոթին: Բայց այն որուն վրայ է մեր խօսքը ընդհանրապէս եպիսկոպոս եղած կը համարուի Աղջինի (ծովային քաղաք Ալբարիա) որ հին ատեն Portius Romanus կը կոչուէր. Թէպէտե ոմանց ալ Հռովմայ մօս Պորտ բաղաբը կը գենեն. սուրբ Հերոնիմեայ նամակներէն մի քանի օրինակը իրեն ծերակոյտ հոռվմայեցի անունը կու տան: Եւ ի ձեռագիրս «Հիպողիտոսա Հոռմայեցոց հայրապետն». ինչպէս նաև ոմանց մէջ ալ յետ զնելու «Երանելոյն Հիպողիտոսայ Բոստրացւյ» ճառերէն մին, երբեմն կը յաւելուն անմիջապէս ուրիշ ճառ մը «Նորին Ալբիպատրոսի Բոստրացւյ եպիսկոպոսի» վերնագրով: Դարձեալ Հիպողիտոս՝ Բոստրացի կը կոչուի, Բոստրա համ Բոստրա (մօս Դամասկոսի) բաղաբին առուամբ. Եւսեբիոս կը յիշէ վելերլլա Ավիսկոպոսի Բոստրացւոց Դարձեալ Հիպողիտոսի հողմանցն Արարացւոց¹, իսկ Հիպողիտոսի համար անմիջապէս վերջը կը յաւելու. «այլոյ ուրուք եկեղեցը առաջնորդ՝ Անձանօթ է մեղ թէ ինչ պատճառաւ կը լուէ տեղույն անունը: Եթէ սոյզ է իր Աղջինի եպիսկոպոս ըլլալը, այն ատեն Բոստրացի կոչումը, իբր ծննդավայրը պէտք է համարել:

Աշակերտեցաւ Ս. Հիպողիտոս սրբոյն Երանոսի, ապրեցաւ Աղջիսանող Սեւերոսի ատեն, Գ. գարուն, սկիզբները. ժամանակակից և ուսուցիչ եղած է Որոգինեայ: Ի Հոռմ գալը կը յիշուի նաեւ յԵսուերիոսէ, «Զիետ զայ ապա և այլ թուղթ նորին Դիոնիսիսայ առ եղբարս՝ որ ի Հոռմ տարեալ ի ձեռն Հիպողիտոսայ իրբեւ պաշտօնի նորա³: Հոն ժամանակին վարդապետական ինդրոց անտարակոյս մասնակցեցաւ. նոյն

իսկ կը կարծուի թէ սարելեանց և նովատեանց գէմ կոււելով, որոնց հայրաշարչարութիմնը կը պաշտպանէն, ինքն ալ հակաակ մոլորութեան մը մէջ ինչած ըլլայ: Պաշտպան կեցաւ նոյնպէս, կ'ըսեն, խառութեան, ապաշխարութեան խորհրդոյն մէջ մուս գտած մեղմութեան հակառակ, որուն զիսաւոր զործիչն էր Զեփիտոնու բահտանայապեար: Ըստ Տէոլինկերի կարծեաց⁴, Զեփիտոնոսի մահուանէն վերջ, անոր յաջորդին, կալիստոսի զէմ ելու բահանայապեական աստիճանով և հերձաւած մը հանեց: Սակայն անհիմն են այս ամէնքը, ինչպէս լաւ կը հաստատէ ծիրանաւորն Փիդրա⁵, վասն զի Հիպողիտոսու վերջերս զբանած իմաստափրականը (Philosophus-mena) զրբին զրիշ չէ, զոր իրեն հ'ընծայեն սոսկ ենթագրութեամբ մը: Միթէ իրեն բազմաթիւ ստոյդ զրութեանց մէջ զորս ձեռուրինս ունինք՝ զտնուած է բնաւ նովատեան խստութեան ստուերն իսկ և երկաստուածութեան հետք մը, զոր անշուշան Ս. Կալիստոս հրապարակաւ պիտի մերժէր և պիտի զատապարտէր զսուրբն Հիպողիտոս, կամ պիտի գտնուէր նովատեան մը որ իրեն մէծ անուամբ պարծենար և ի վկայութիւն բերէր:

Հաւանորէն 235ին հանդիպեցաւ իւր մահը, Պոնտիինոս բահանայապետին մահաւան ատենները, վասն զի վկայաբանութինց և տօնացոյցը միշտ միսախն կը զնեն: կը կարծուի՝ թէ ջրահեղձայց ըրած ըլլան զննըը Դիկսոսի ժամանակ. — ի Պորտ կը ցուցընեն այն փասը ուր ձեգեցին զինքը կտպուած ստիրց և ձեռօք: կենսանութեան ատեն կամ անմիջապէս յետ մահուն՝ իրեն մարմարեայ մեծարուեստ արձան մը կանգնեցին⁶ (իւր տեսակին մէջ ամենէն հին օրի-

1. Հռովմէական հին բաժանման և անուանակոչութեան համեստ:

2. Պատմ. Եկ. Դպ. Զ. Պլ., ի:

3. Պատմ. Եկ. Դպ. Զ. Պլ., ի:

4. Alzog Patrologie, 136:

5. Analecta Ս. Հ. 13:

6. Կարեւէ է ենթակըել որ հակառակ մը և հերեւեկոս մը ունեցած ըլլայ է Հոսվմ, և նախ գետնադրամբանաց մայր եկեղեցւոյն մէջ արձան մը, գահ մը՝ որուն վրայ կը իր քութեանց ցանկը և ցաւցակ մը կարգադրող հոսկմական քատակը:

նակն է այս), բնական մեծութեամբ, որ
455 ին Հռովմայ մօս Ս. Հիպաղիտոս եկե-
ղեցւան աւերակաց մէջ գտնուցեաւ, և մինչեւ
վերջին ժամանակներս Վատիկանեան գրա-
տան մէջ կը պահուէր, հիմակ Լատիքանու
թանգարանին մէջ է, իւր զատկական շրջա-
նը¹ յունական տառերով (223Էն 333) և
զրուացցըց ցանկը (անկատար) քանդակուած
ներեն բաղմած զահուն երկու կողմանց
վրա:

Շարայարելի

Հ. Ք. ԶՐԱՔԵԱՆ



ԱՐՄԵՆԻԱ ԱՆՈՒԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒ-

ԹԻՒՆ ԵՒ ՀԱՅ ԱԶԴԻՆ ՆԱԳՈՒՄՆ

~~~~~

(Ժար. Թես էջ 575, 1899)

ԵՐՈՎԱՑՈՒՄ՝ Արգոնաւորզաց թունե-  
րը կը համարի զՄինհացիս, որոնց Լեմոս կը  
բնակին, ուսկից հալածուելով այն Պեղասո-  
գեանցմէ, որոնք Աթենացւոց կանայքը ա-  
ռեանցքեր կին, Լակեփեմնացւոց կ'ապահ-  
նին և անսնցմէ երկիրներ կ'ընդունին բնա-  
կութեան համար, մերձաւոր ազգակիցք ըլ-  
լարով իրարու<sup>2</sup>: Արզ, Արգոնաւորզ, որոնք  
մեծաւ մասամբ թեսաղցիք եին, կը կոչուին  
նաև Մինհացիք<sup>3</sup> (Մւնաւ իրաւէ<sup>4</sup>), անուամբ  
Մինիսոսի կամ Մինիասի, զար պատմիչնե-  
րէն ումանց կը համարին՝ որդի Փրիւսեայ և  
թուան Փրիւսողինեայ և Պոսիփոնի<sup>5</sup>. իսկ այլը՝  
թուան Միսիփոսի և որդի Եւլոսի, որոնք հա-  
մար Եւոլեան եւս կը կոչուի Մինիսոս<sup>6</sup>, կան

նաեւ որիշներ՝ որոնց կը համարին զինքը  
հայր կամ որդի և կամ եղբայր Որբուն-  
նոսի<sup>7</sup>: Այս ծննդաբանութիւններէն ումանց  
յայտնապէս կը ցուցնեն, թէ Մինիաս և Մի-  
նիացիք ինչ ահավին գորութեան և հասուառ-  
թեան տէր կին: Նոյնապէս, Ալմոսի զատիք՝  
Փրիւսողինեայ որդի ըլլարով Մինիսաս, այնու  
թուան կ'ըլլայ նաեւ Աթամանափ՝ Որբունի  
թապաւորին, որովհետեւ Ալմոս՝ Աթամանափ  
եղօր Միսիփոսի որդին է: Արզ, զիտենք  
Պատմանիսէն, թէ Աթամանաս որդի կը Եւո-  
լոսի, որոնք մէկ թոռը՝ որ նոյնապէս Աթամանաս  
կը կոչուէր Յնիոր Ֆլու բաղացը տարա-  
Արբունեան Մինիացիները և հան գաղթա-  
կանութիւն մը հասաստեց: Դարձեալ, եթէ  
նկատենք թէ Աթամանափ կանանցմէ մին՝  
ինպէս՝ կապմուէ և Հարմանեայ գուստոն էր,  
այն ժամանակ անխափելի կ'ըլլայ այն աղ-  
զականութեան կապն՝ որ կար բնդ մէջ կադ-  
մասի, այն է՝ Հետեանց կամ Հատեանց, և  
ընդ մէջ Որբունեան Մինիացւոց:

Եւ այսպէս, կին պատմաթիւնն և ա-  
ռասպելայօտ զրպյաներու մեզի աւանդած տե-  
ղեկութիւնները ամփոփելով, կրնանց եղբա-  
յացներ բաւական հաւանականութեամբ, թէ  
Մինիացիք ամենահին մաղովուրդ մ'կին,  
որոնք Պանտոսի կողմերէն գնացին թեսաղիս  
կամ Մակեդոնիս, իրենց հետ տանելով  
անքաւ հարստութիւններ, զոր հաւաքոր կին  
մետաղներ հանելու և բանելու արուեստով,  
արուեստ մը՝ զոր նախ ի Հայաստան՝ իրենց  
կին հայրենիքին մէջ ուսան, և յետոյ ի  
որդ զինք Պանտոսի և Փոքր Ասիոյ մէջ:  
Անոնք՝ Մինիացիք կոչուեցան Հայաստանի  
Մինացւոց անուամբ, որոնց իրենց նա-  
խածողներն եղան: Մերձաւոր ինամին կը  
կարծենք զիրենք Հատեանց, վասն զի, նախ  
և առաջ, թեսաղցի (թեստաղցի) և

4. Կը յիշէ նաեւ Եւսեբիսս. «Գրեաց և վասն Զատկն՝ զշար ժամանակաց կարգելով ի նմա, և կանան ինչ զատկական թշրիւն վեշտառան ամաց, յառաջին ամ ինքնակալութեան Ալեք-  
սանդրի գեղեցիկ զսկիզբն թուականութեան»:  
Պատմ. Ակ. Դաշ. Ձ. Գլ. Թի: 2. Herodot. IV, 146.

5. Pind. Pyth. 4, 122; Apoll. Rhod. I, 709;  
Strab. IX, 414.

4. Apoll. Rhod. I, 1055.

5. Paus. IX, 36, 4.

6. Apoll. Rhod. III, 1093.

7. Paus. IX, 36, 6; Pherec. in schol. Pind. I,  
1, 79. և այլն.